

2058

24
—
Z-55

1892

Printed in Turkey

18

ՀԵՏԱՔՆԻՆ ԱՇԽԱՐՀԱԿԱՆԸ

Կ Ա Մ

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ ՓՐԿՈՒԹԵԱՆ

معارف عمومیہ نظارت جلیہ سنک ہ ذی القعدہ ۳۰۶ و
۲۱ حزیران ۳۰۵ تاریخی و ۳۳۷ نومروی رخصتنامہ سیلہ
تشر اولمشدر

مصارفی آمریقاں مسووز شرکتی طرفندن تسویہ اولتهرق
طبع اولمشدر

ԿՈՑԱՆԴՆՈՒՊՈՒԹ

ԻՆ Ա. Յ. ՊՅՍԱՃԵԱՆ

1892

24
2-55

1601

2010

ՀԱՅԿԱՍՏԱՆԻ ԳՐԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ



Printed in Turkey

4
2-53

5

ՇԵՏԱՔՆԻՆ ԱՇԻԱՐՀԱԿԱՆԸ
ԿԱՄ
ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ ՓՐԿՈՒԹԵԱՆ



معارف عمومیہ نظارت جلیلاسنک ہ ذی القعدہ ۳۰۶ و ۲۱ حزیران
۳۰۵ تاریخچہ و ۳۳۷ نومرولی رخصتنامہ سیلہ شراولتمشدر
مصارفی آمریقان مسیونر شرکتی طرفندن تسویہ اولنہرق طبع اولتمشدر

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

Ի ՏՊԱՐԱՆԻ Ա. ՅԱԿՈԲ ՊՅՅԱՃԵԱՆ

1892

23170

ՀԵՏԱՔՆԻՆ ԱՇԽԱՐՀԱԿԱՆԸ

ԿԱՄ

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ ՓՐԿՈՒԹԵԱՆ

«Ուստի եթէ դուք որ չար էք՝ ձեր զաւակներուն աղէկ ընծաներ տալ դիտէք, որչափ աւելի ձեր հայրը երկիրքէն Սուրբ Հոգին պիտի տայ անոնց, որ իրմէ կը խնդրեն:»
Ղուկ. ԺԱ. 13:

«Երեւոյնքէ՛ք՝ եւ պիտի արուի ձեզի:» Մատթ. Է. 7:

Աշխարհական. — Ս. Տէր իմ, դուք շատ անգամ ձեր քարոզներուն մէջ կ'ըսէք մեզ թէ «փրկարար գործերն են ոչ թէ մեր յետաճ» այլ մեզ համար գործուածները:»

Բ. կը խօսիք «Քրիստոսի արդարութեան» վրայ:

Գ. Եւ կը յորդորէք զմեզ «Քրիստոսը հազնիլ» կամ «հազնիլ արդարութեան պատմուածանք:»

Դ. կը հրաւիրէք զմեզ «գալ Յիսուսի», «հաւատալ Յիսուսի:» կ'ըսէք թէ «Հաւատքով Գոյն», և ոչ գործերով, կը փրկուինք մենք:»

Ե. Եւ սակայն կ'ըսէք նաեւ թէ «Ստուած կ'ընդունի եւ կը վարձատրէ մեր գործերը:»



2276
39

12 00

12 001

Կ'ուզեմ լաւ հասկնալ թէ ի՞նչ կ'ըսէք : Շատ անգամ կը խորհէի հարցնել ձեզ : Կը յուսամ թէ կը ներէք համարձակութեանս :

Եկեղեցական. Ներե՛լ ձեզ, սիրելի բարեկամս, ես շատ շնորհակալ եմ ձեռնէ որ պատեհուած թիւն կու տաք ինձ խօսիլ ձեզ հետ : Կը խընդորեմ որ խորին ուշադրութիւն ընէք մինչ ես կը ջանամ բացատրել ձեզ իմ խօսքերուս միտքը :

Ա. Ըսած եմ, «Փրկարար գործերն են ոչ թէ մեր յեւածք՝ այլ մեզ համար գործուած ներք» : «Մեզ համար գործուած գործերն» են այն գործերը զորս կատարած է Փրկիչն մեր երեսուն երեք տարուան միջոցին երբ նա կը բնակէր մարդոց մէջ : Տէր Յիսուս չեկաւ յայխարհ Բանել համար Բայն : Մեծ սխալ է համարիլ թէ այս էր անոր իւր աստուածային անձին վրայ մարդկային բնութիւնն առնելուն բոլոր նպատակը : Նա եկաւ յաշխարհ, ինչպէս Բանել մարդոց համար՝ նոյնպէս և ապրել մարդոց համար : Եւ այս բանն հարկ էր, վասն զի Աստուած մարդէն կը պահանջէ կատարեալ արդարութիւն երբ մարդու կարող չէ եղած ստանալ յաւիտենական կեանք : Բայց «ամէնքը մեզք գործեցին» (Հռովմ. Գ. 23), այնպէս որ ամէն մարդ, այր, կին և տղայ, ամէնքն ալ զուրկ են յաւիտենական կեանքէ և արժանի են յաւիտենական մահուան : Ուրեմն Քրիստոս եկաւ ոչ միայն պատիժ կրել փոխանակ մեղաւորին, այլ և

անմեղ հնազանդութեան կեանք վարել փոխանակ մեղաւորին, որպէս զի ինչպէս Եւրոպայն՝ նոյնպէս և Եւրոպայն համարուի մեղաւորին մահը և կեանքը : Վասն որոյ կ'ըսէ առաքեալը, «Խրկեց Աստուած իր որդին՝ որ կնիկէ մը եղաւ, ու օրէնի սուրբ հպատակէր այն օրէնքին որ մարդուն տրուած էր և որուն բնաւ չհնազանդեցաւ մարդը : Տեառն մերոյ մարդկային բնութիւնն էր սուրբ և մեղքէ զերծ. և այս նկատմամբ նոյն իսկ հակառակն էր մեր բնութեան, որ լի է անմաքրութեամբ և ապականութեամբ : Տէրն մեր ունէր կատարեալ սուրբ բնութիւն, և կատարեալ արդար կեանք, ուստի եղաւ «Տէրը մեր արդարութիւնը» : Չառաւ իւր վրայ մեր բնութիւնը, լոկ որպէս զի մեր առջեւ դնէր Բանել օրինակ մը. եկաւ վարել ոչ-անկեալ մարդու կեանք, որպէս զի անկեալ մարդն ապաւինի այդ կեանքին, այսինքն՝ Քրիստոսի կեանքին, իբրև միջոցի որով միայն հնար է հասնիլ փառաց :

Բ. Ես շատ անգամ ըսած եմ ձեզ թէ Քրիստոսի գործերը, անոր խորհուրդները, անոր խօսքերը, եւ անոր գործառնութիւնը իւր երկրաւոր կենաց մէջ, նոյնչափ անհրաժեշտ կարևորութիւն ունին մեզ որչափ անոր քաւութիւնն ի Գողգոթա : Յիսուս խաչին վրայ ինքզինք պատարագ մատուցանելով՝ կրեց այն պատիժը զոր օրէնքը կը պահանջէր. և որովհե-

տե արդարութիւնը չունի այլ ևս պահանջը, արդար Աստուած մը կրնայ ներել յանցաւորին: Հռովմ. Գ. 26: Քրիստոսի մահուան զոհն անոր համար չէր որ շուքէր զՀայր սիրել զմեզ, այլ անոր համար էր որ արդարութիւն մը ի գործ դնէր գործնականի վերածելով սէրը զոր նա կը զգար արդէն: Յովհ. Գ. 16: Բայց Քրիստոսի մեզ համար փոխանորդաբար ցուցած հնազանդութիւնը, որ կատարուեցաւ նորա մահուամբ, կը պատրաստէ մեղաւորին համար ոչ միայն թողութիւն մեղաց, այլ նաև հոգի: Ինչպէս Քրիստոսի մահն անհրաժեշտ էր մեղաց թողութեան համար, նոյնպէս անոր հնազանդութիւնը Բեթլեհէմէ մինչև ի Գողգոթա՝ անհրաժեշտ էր զմեզ երկնից արժանացունելու համար: Այս հնազանդութիւնն էր առաջին մասը Քրիստոսի ամբողջ արդարութեան, որ լրացաւ նորա մահուամբ: Նա եղաւ մեր երաշխաւորութիւնը իւր թէ՛ հնազանդութեամբ և թէ՛ շարժումով: Կատարեց իւրաքանչիւր պարտականութիւն զոր կատարել կը պահանջուէր մարդէն իբրև արարածէ, եւ կրեց իւրաքանչիւր պատիժ որուն ենթակայ էր մարդ իբրև մեղաւոր: «Ծառայի կերպարանք առնելով» (Փիլիպ. Բ. 7) ծառայ եղաւ իբրև փոխանորդ մեղաւորաց, հնազանդելով օրէնքին փոխանակ մեր: Չարչարուեցաւ փոխանակ մեղաւորաց, կրելով անէծքը փոխանակ մեր: Անոր մահը կը քաշէ զմեզ կորստենէ իբրև կիսայրեաց փայտ: Ա-

նոր մինչև մահուան հնազանդ ըլլալուն (Փիլիպ. Բ. 8) միջոցաւ փառաց կը բարձրանանք: Տես Զաք. Գ. 2—3: Այս է ինչ որ կ'ուզեմ հասկցունել «մեզ համար գործուած գործեր», կամ «Յիսուս Քրիստոսի արդարութիւնը», ըսելով:

Ապացուցանեմ ձեզ Աստուծոյ խօսքէն նաև թէ այս է առաքելական վարդապետութիւն: Հռովմ. Ե. 19 համարին մէջ սապէս կը կարդանք. «Ինչպէս որ մէկ մարդուն անհնազանդութիւնովը շատերը մեղաւոր եղան, անանկ ալ մէկուն հնազանդութիւնովը շատերը արդար պիտի ըլլան:» Հոս կը սորվինք թէ «ինչպէս» մեղաւոր եղանք, «անանկ ալ» կրնանք արդար ըլլալ: Այս է բաղդատութիւն զմեզ կործանող Առաջին Աղամայ գործին և զմեզ փրկող Երկրորդ Աղամայ գործին: Առաջին Աղամայ մէջ էինք այնպէս՝ ինչպէս կաղինն է կաղնոյն մէջ և ծաղիկը բողբոջին մէջ, կամ հոսանքը աղբիւրին և տերևները ծառին մէջ: Մերը Աղամայ մէջ այնպէս չէինք ինչպէս ցորենը արտին մէջ, իւրաքանչիւր հասկ իւր ցօղունին կամ արմատին վրայ: Բայց երբ Առաջին Աղամայ ինկաւ, մեզ «ստիպեալ» էր ինկանք անով: Նմանապէս երբ Երկրորդ Աղամայ հնազանդեցաւ, մեզ հնազանդեցանք անով: «Ինչպէս» «ը» Աղամայ մեղաւոր եղանք ամէնքս միահաղոյն, այսինքն՝ ամէնքս յանցաւոր եղանք մէկուն մեղանչե-

լուն միջոցաւ, «անանի ալ» ֆրիստոսով արդար կ'ըլլանք ամէնքս միահաղոյն, այսինքն՝ ամէնքս ալ սուրբ, մէկուն հնազանդութեան միջոցաւ : «Ինչպէս ո՞ր» Ադամ էր գլուխը, արմատը, և բունը բոլոր իւր բնական սերնդեան, «անանի ալ» ֆրիստոս է գլուխը, արմատը և բունը բոլոր իւր հոգևոր սերնդեան : «Ինչպէս ո՞ր» Ադամայ մեղքը անոր բոլոր որդւոց մեղքն է, «անանի ալ» ֆրիստոսի, երկրորդ Ադամայ, արդարութիւնը իւր բոլոր որդւոց արդարութիւնն է : «Ինչպէս ո՞ր» Ժամանակաւ մեղաւոր եղանք մեր անձնապէս չգործած մեղքով, «անանի ալ» մենք հիմա արդարներ կ'ըլլանք մեր անձնապէս չգործած հնազանդութեամբ : «Ինչպէս ո՞ր» Ադամ անհնազանդ գտնուեցաւ և մենք կը կորսուինք, «անանի ալ» Յիսուս հնազանդեցաւ, և մենք կը փրկուինք : «Ինչպէս ո՞ր» զմեզ կորսնցունող անհնազանդութիւնը բուն մերը չէր, այլ ուրիշին, այսինքն՝ Ադամայ, «անանի ալ» զմեզ փրկող հնազանդութիւնը բուն մերը չէ, այլ ուրիշին, այսինքն՝ ֆրիստոսին : «Ինչպէս ո՞ր» արդարութեամբ Աստուած վանեց մարդը Դրախտէն, մէկ մարդուն յանցանքովը, «անանի ալ» ինչպէս ողորմութեամբ՝ նոյնպէս և արդարութեամբ Աստուած կ'ընդունի մարդը Դրախտին մէջ, մէկ մարդուն հնազանդութեամբ : «Ինչպէս ո՞ր» գրեթէ վեց հազար տարի առաջ գործուած մեղքը կործանեց զմեզ, «անանի ալ» գրեթէ երկու հազար տարի առաջ

գործուած արդարութիւնը կ'արդարացունէ զմեզ, այսինքն՝ Աստուած արդար կը համարի զմեզաւորն : Վասն որոյ մենք արդար կը համարուինք Աստուծմէ, այնպէս արդար որպէս թէ մենք մեզէն ունեցած ըլլայինք ոչ-անկեալ բնութիւն, և կատարած ըլլայինք օրէնքը իւր մէն մի կէտին մէջ, կամ բաւականէն աւել ալ արդար ըլլայինք : Ֆրիստոսի արդարութիւնը մերը կ'ըլլայ, ինչպէս ֆրիստոսի վրայ կը դուրին մեր մեղքերը, «որ մէն անոր մեղքն է Աստուծոյ արդարներն ըլլանք» Բ կոր. Ե. 21 : Այսպէս կը տեսնենք թէ օրէնքը գտաւ զմեզաւորն առանց արդարութեան, և թողուց զնա առանց արդարութեան : Աւետարանը կը գրտնէ զմեզաւորն առանց արդարութեան, և կ'ընծայէ զայն անոր տալով արդարութիւն մը յանհոնս կատարեալ և աստուծալայել փառօք. վասն զի Յիսուս, որոյ արդարութիւնը մերն է, ինչպէս մարդ՝ նոյնպէս և Աստուծ էր : Կը խնդրեմ որ հետագայ համարները գտնես քու Սուրբ Գիրքիդ մէջ : Անոնք աւելի ևս պիտի հաստատեն զքեզ այս խօսուած ճշմարտութեան վրայ : Դան. Թ. 24, Հռովմ. Գ. 21—31, Դ. 1—13, Ե. 1, 15—21, Ժ. 3, 4, Ա կոր. Ա. 30, Բ կոր. Ե. 21, Գաղ. Բ. 16, 17, Գ. 8—14, Ե. 4—6, Փիլիպ. Գ. 4—9 :

Փրկչին մերոյ իւր կենաց մէջ կատարած այս գործը կը կոչենք «ֆրիստոսի արդարութիւնը», վասն զի ֆրիստոս կատարեց զայն :

Սուրբ Գրոց մէջ կը կոչուի նաև «Սատուծոյ արդարութիւնը», վասն զի Սատուած պատճառատեց զայն (Հռովմ. Ս. 17), նաև «հասարակ արդարութիւնը», վասն զի հաւատքը կ'ընդունի և կը վայելէ զայն: Հռովմ. Գ. 13, թ. 30: Ողբալի է որ սովորած չենք աւելի յաճախ խորհիլ ֆրիստոսի վրայ՝ նկատելով զնա իբրև «Տէրը, մեր արդարութիւնը»: Երեմիա մարգարէն (ԻԳ. 6) գուշակեց Նորա զպատենէն վեց հարիւր տարի առաջ, «Սա է անոր անունը՝ որով պիտի կոչուի, Տէրը մեր արդարութիւնը»: Ոչ միայն մեր արդար օրինակը, այլ՝ Տէրը զարդարութիւնը: Ս. կոր. Ս. 30: Շատեր զՅիսուս Տէր կը կոչեն, թէպէտ չեն ճանչնար զնա իբրև իրենց արդարութիւնը: Կը տեսնեն զնա իբրև ազատիչ հոգեւոր, բայց ոչ իբրև զիրենք երկնի տանող. կը համարին զնա իբրև հոգեւոր բայց ոչ իբրև գործող Փրկիչ, և ուստի իրենց արդարութիւնը հաստատել ուզելու, և Սատուծոյ արդարութեան չհնազանդելու վտանգին մէջ են: Հռովմ. Ժ. 3: Հաստատ գիտցիր, բարեկամ, թէ Յիսուս ֆրիստոսի արդարութեան անձանօթ ըլլալով է գլխաւորապէս որ մարդիկ արդար կը համարին զիրենք: Ոչ ոք կը յօժարի մէկդի նետել իւր հին վերարկուն մինչև որ նախ ստանայ նոր և մաքուր վերարկու մը: Ճիշդ այսպէս նաև մեզաւորը, որ չգիտեր թէ ինչ կը նշանակէ ֆրիս-

տոսի արժանաւորութիւնը, մինչև անգամ իւր մահուան անկողնոյն վրայ չուզեր զատուիլ իւր բարի գործերէն, և յարած է անոնց՝ համոզուելով թէ թողութիւն գտնելու միջոցներէն մին են անոնք. չուզեր գանոնք մէկդի նետել: Բայց եթէ դու կամ ես երթանք այս պիտի անձի մը և վստահացունենք զնա Սատուծոյ խօսքէն վկայութիւն բերելով, և ըսենք, «Հոս անհա կայ հոգեւոր համար երկու պատմուճան. դուն կրնաս և «արդար» ընտրել անոնցմէ մին: Մին շինուած է բուն քու գործերէդ, և միւսը՝ Յիսուս ֆրիստոսի կենաց միջոցին շինուած է քեզ համար անոր գործերէն: Մին շինուած է հոգեւոր բնութիւն ունեցող գործերէն, միւսն՝ անհոգեւոր բնութիւն ունեցող գործերէն: Միով պիտի ներկայանաս Սատուծոյ առջև բոլոր պակասութիւններովդ և մեղանշականութեամբդ. քանզի մինչև իսկ այն գործերը, զորս կատարած ըլլաս Հոգեւոր Սրբոյ օժանդակութեամբ, զերծ չեն աղտոզութենէ, վասն զի Սատուծոյ ժողովրդեան ամենէն բարի անձին մէջ անգամ կը մնայ ապականութիւն: Միւսով Սատուած կը նկատէ զքեզ ծածկուած՝ կատարեալ հնազանդութեամբ իւր սիրելի Որդւոյն որուն հաւնած է, և որոյ միջոցաւ պիտի հաւնի քեզ ևս:» Միթէ այս ճշմարտութիւնն Սատուծմէ օրհնուելով՝ պիտի չտախպուի՞ նա ազգակեցի, «Ոհ, թող մեռնիմ ես, ծածկուե-

լով ֆրկչիս արժանաւորութեամբ, թող չտեսնուին իմ ամենէն աղէկ գործերս անգամ, թող երևնամ Աստուծոյ առջև ոչ թէ իմ անձնական գործերովս, այլ Գ. 9 ֆրկչիս գործերով: Կը փափաքիմ որ իր մէջը գտնուիմ, չէ թէ իմ արդարութիւնս ունենամ որ օրէնքէն է, հապա ֆրիստոսի հաւատքովը եղած արդարութիւնը՝ որ Աստուծմէ է հաւատքով:” ֆրիստ. Գ. 9: Եթէ լուսաւորուին անոր մտաց աչքերը, և տեսնէ թէ ինքն ինչ է ի բնէ, նաև տեսնէ կատարելութիւնը որ կայ իրեն համար՝ ֆրիստոսի արդարացուցիչ արդարութեան մէջ, աներկբայ պիտի ըսէ, “Ես բնաւ չառի անվրդով խաղաղութեան փորձը մինչև այս վայրկեանս: Ես այժմ կը զգամ զօրութիւնը սա օրհնեալ և մխիթարիչ խօսքերուն, ‘Հաւատքով արդարացած ըլլալով՝ խաղաղութիւն ունինք Աստուծոյ հետ Զերմէն Թեոս ֆրիստոսի յետոյն:” Հռովմ. Ե. 1:

Գ. Խօսեցանք վերարկուի կամ պատմուճանի մը վրայ. և դուք կրնաք յիշեցունել ինձ թէ ես երբեմն յորդորած եմ զձեզ “ֆրիստոսը հազնիլ:” Նոյնպէս կ’ըսէ նաև Աստուծոյ խօսքը: Հաւատացելոց ըսուած է Գաղ. Գ. 27 համարին մէջ, “ֆրիստոսը վրանիդ հազած էր:” ֆրիստոսի արդարութիւնը կը նմանցուի վերարկուի: Մատթ. Ի. Ի. 11: “Հոն մէկ մարդ մը տեսաւ որ հարսնի-

քի հանդերձ հազած չէր:” Դարձեալ, Ես. ԿՍ. 10 համարին մէջ կ’ըսուի, “Ինձի փրկութեան հանդերձներ հազուց, զիս արդարութեան պատմուճանով ծածկեց:” “ֆրիստոսը հազնիլ,” է փոխարեւակաւն աւսացուած. կը նշանակէ թէ ինչպէս ձեռքով կը ծածկենք մարմինը հանդերձով, նմանապէս հաւատոյ պարագ ձեռքով հաւատացեալը կ’առնու ֆրիստոսի արժանաւորութիւնը՝ զարդարելու համար իւր հոգին: Յակոբ ստացաւ օրհնութիւնը իւր երէց եղբօր ազնիւ հանդերձներն հազնելով. այն հանդերձներն Յակոբայ չէին, բայց հազաւ զանոնք: Ըստ այսմ օրինակի հաւատացեալք կը ստանան օրհնութիւն ոչ թէ իրենց բարի գործոց կամ սուրբ վարուց հանդերձով, այլ իրենց երէց եղբօր հանդերձներով, ֆրիստոսի արդարութեամբ, զոր հազած են: “Անիկա (քու գեղեցկութիւնդ) կատարեալ եղաւ ան վայելչութեանը պատճառաւ՝ որն որ Կրտսերն է, կ’ըսէ Տէր Եհովան:” Եղեկ. Ժ. Գ. 14:

Գ. Երբ կը յորդորեմ զձեզ գալ Յիսուսի, կ’ուզեմ ըսել որ ձեր հոգին գայ, կամք և յօժարութիւն ունենաք ընդունիլ զնա իբրև ֆրկչի և վարդապետ: “Յիսուսի գալ,” “Յիսուսի հաւատալ,” և “հաւատք ի Յիսուս,” ըսելով՝ կը հասկնանք մի և նոյն բանը: Մարդ չարդարանար իւր հաւատքին համար, այլ հաւատքով. և երբ կ’ըսենք, Գ-

այն հասարակ փրկուած,” կամ “հաւատքով արդարացած,” չենք ուզեր հասկցունել թէ արժէք մը կայ հաւատքին մէջ, կամ թէ հաւատքն է փրկութիւնը մեզ հաւորեալ միջոց ըլլալէ տարբեր բան մը: Զօրութիւնը որ բժշկեց Ղուկ. Բ. 43, 44 համարներուն մէջ յիշուած կինը՝ չեւաւ ֆրիստոսի հանդերձին դպչող ձեռքէն, այլ՝ ֆրիստոսէ որուն դպաւ կինը (համար 46): Նմանապէս “հաւատքով” կամ “հաւատքի զննչաւ,” իբրև հաղորդակցութեան ճամբայէ, կ'ընդունի հաւատացեալը ֆրիստոսի կենաց և մահուան արդիւնքը: Արդարացուցիչ հաւատքը կը հաւատայ Սուրբ Գրոց բոլոր ճշմարտութեանց, և ուստի պէտք չէ որ մենք զատենք Աստուծոյ խօսքին հաւատքը ի Յիսուս ֆրիստոս հաւատքէն: Ֆրիստոսի և անոր խօսքին հաւատալն է հաւատալ մեզաց թողութեան և ֆրիստոսի արդարութեան կատարեալ ըլլալուն: Եւ ներուի ինձ ըսել նաև թէ հաւատք ի ֆրիստոս՝ չէ մեռեալ հաւատք, այլ՝ կենդանի և գործող հաւատք, վասն զի կը գոյանայ սրտին մէջ Հոգւոյն Սրբոյ զօրութեամբ, կը յաղթէ աշխարհին (Ա. Յովհ. Ե. 4), կը լուսաւորէ միտքը: Այնպիսի հաւատք է որ յառաջ կը բերէ կենաց ապաշխարութիւն: Գոհ չըլլար լոկ ազատուելով մեզաց պատժէն, այլ նաև միշտ ունի ջերմ փափաք ազատուելու մեզաց ինչպէս յանգանքէն նոյնպէս և սէրէն. կը խոստովա-


նի թէ յաւիտենական հուրը սաստիկ պատիժ չէ մարդկային յանցանաց, և թէ Աստուած անիրաւ չէ որ իւր բարկութիւնը կը բերէ մեր վրայ (Հռովմ. Գ. 5): Զմեղաւորն կը զրկէ Սուրբ Գիրքին և ծնկան վրայ կը բերէ զնա (Գործ. ԺԷ. 11, 12, Թ. 11). Նա ոչ թէ “սէր” այլ “ուր մարդ մը կ'ըլլայ (Բ. Կոր. Ե. 17): Այնպիսի հաւատք է որ փոփոխութիւն յառաջ կը բերէ մարդուն մէջ. մարդ կ'ըլլայ աղօթասէր, արթուն, խոնարհ: Կը մաքրէ անոր սիրտը և սիրով ի գործ կը դրուի (Գաղ. Ե. 6): Կ'ընդունի շնորհուած թողութիւնը և մատուցուած արդարութիւնը, և նոյն ժամանակ նաև խոստումը թէ “Ձեզի նոր սիրտ պիտի տամ, ու ձեր ներսի դին նոր հոգի պիտի դնեմ:” Եզեկ. 1. 2. 25—27: Այն որ ունի իւր անձը արդարացունող հաւատքը, կ'ընդունի Սուրբ Հոգին՝ սրբացունելու համար իւր բնութիւնը (Եփես. Ա. 13, Գաղ. Գ. 13, 14): Ասոր համար է որ հաւատացեալը են սուրբ, “սեփական ժողովուրդ, բարե գործերու նախնայաւոր.” ունին ինչպէս “եւ նոյնպէս նաև յետ Աստուծոյ համար. և, շնորհքով փրկուած ըլլալով, կորսուած մեղաւորներուն կը ճանչցունեն կենդանի հաւատքով ֆրիստոսի հետ միանալուն երանութիւնը: Մեղաւորը, երբ կը գտնուի փրկուելու վիճակի մէջ, այն ժամանակ կը սէր գործել բարի գործեր զորս

Աստուած կը հաճի ընդունիլ և վարձատրել: «Ինչու որ մենք անոր ձեռագործն ենք, ֆրիստոս Յիսուսով ստեղծուած բարի գործքերու համար» (ոչ թէ բարի գործքերով ֆրիստոս Յիսուսի համար), «որոնց Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որ անոնց մէջը քալենք» Եփես. Բ. 10:

Ե. Երբ կ'ըսեմ թէ Աստուած կ'ընդունի մեր գործերը և կը վարձատրէ զայնս, մի կարծէք թէ հակառակ կը խօսիմ «ոչ» հաստատութեան: Հռովմ. Գ. 28: Ֆրիստոսն էին գործերը զորս Աստուած կ'ընդունի և կը վարձատրէ՝ բոլորովին տարբեր են այն գործերէն (ֆրիստոսի գործերէն), որովք կ'ընդունուին առաջի Աստուծոյ:

Օրինակով մը կրնանք պարզել ինչ որ ըսինք: Ենթադրենք թէ նաև մը խորտակած է հեռաւոր ծովեզրի մը մօտ. գիշերը մութ է և փոթորկալից. և նաւորդք են ենթակայ իրենց գերեզմանները ջրին մէջ գտնելու մօտալուս վտանգին: Անոնց տառապանքն առաջին անգամ տեսնողն է այն երկրին թագաւորը, որ իւր դիւցազնական քաջութեամբ իսկոյն կը ձեռնարկէ ազատել զանոնք: Նաւորդներէն միայն քանի մը անձինք կը վստահին անոր, և նա ազահով կը բերէ զանոնք ծովեզրը, իսկ միւսները կը կորսուին: Ազատուած նաւորդք, յաղթահարուելով իրենց արքայա-

կան ազատարարին սէրէն և կարեկցութենէն որ բուն իսկ իւր կեանքը վտանգի տակ դբաւ անոնց կեանքն ազատելու համար, կ'որոշեն ըլլալ նորա անձնանուէր հպատակները: Չեն կրնար հանդուրժել անկէ բաժնուելու խորհուրդին անգամ, և կ'որոշեն բնաւ նորէն չդառնալ իրենց բնիկ երկիրը: Թագաւորը խնամով կը դիտէ անոնց ընթացքը, և ժամանակին լիուլի կը վարձատրէ անոնց մատուցած ծառայութիւնները: Միթէ անտեղի և անհեթեթ չէ՞ր ըլլար՝ եթէ այս մարդիկ, որովհետև այս կերպով ազատուեցան, հետեցունէին թէ իրենց ծառայութիւններն էին զիրենք նաւաբեկութենէ ազատողը: Ո՛չ ապաքէն այսպիսի բան մը պիտի ըլլար վատ ապերախտութիւն: Եւ ո՛չ ապաքէն արժանի պիտի ըլլային զրկուելէ իրենց ընդունած վարձքէն: Անոնք նախ ազատուեցան իրենց իշխանին ձեռամբ, և յետոյ ի նշան եսիպառնութեան կատարեցին անոր հաճելի գործեր: Արդ, բարեկամ, մեզ վերաբերենք այս օրինակը. — Մենք կորստեան մէջ էինք, դրեթէ պիտի ընկղմէինք վայոց անդունդին մէջ. և երբ Տէր Յիսուս տեսաւ որ ոչ ոք կար, ինքն անձամբ եկաւ մեր խաւարչտին և մեղսալից աշխարհը, որպէս զի մենք, թողլով մարդկային արժանաւորութեան վրայ դրուած խորտակիչ յոյսերը, վստահինք և ապաւինինք փրկանաւին, որ զմեզ կը տանի ի փառս: Նա դիմադրաւեց բարկացեալ



Աստուծոյ արդարութեան արեաց և կոհակներուն, և հասուցած է զմեզ ապահով վիճակի մը: Այն որ մեր Փրկիչն է, այսուհետև է մեր Տէրը. մենք ասկէ ետև օտար ու պանդուխտ չենք, հապա սուրբերուն քաղաքակիցները և Աստուծոյ ընտանիքը = Եփեսո. Բ. 19: «Քրիստոսի սէրը», «անոր աստուծոյ սէրը (տես Բ կոր. Ե. 14), «մեզ կը ստիպէ»: «Մենք զանիկա կը սիրենք, ինչու որ առաջ անիկա մեզ սիրեց»: Ա. Յովհ. Գ. 19: Մեր Մեծ Ազատարարը դիտողութեան առարկայ կ'ընէ մեր ծառայութիւնները, և մարդասիրաբար կը հաճի վարձատրել իւր փրկեալ ծառաներն իրենց գործերուն համեմատ: Արդ, պէ՞տք է որ մենք մեծ ասպերախտութիւն ցոյցնենք յիշելով մեր գործերը որք մեր փրկուածութեան հետեան են և ոչ պարտաւոր: Զմեզ փրկող գործերն են աւելի քան հազար ութ հարիւր ասարուան, և մեր ծնանելէն դարերով առաջ գործուեցան: Մենք կը գործենք վասն զի փրկուած ենք, և ոչ թէ «բռն» զփրկուիւնք: Եփեսո. Բ. 10: Կը գործենք ոչ թէ ասպրելու համար, այլ՝ ասպրելով: Այսուհետև չտածենք բնաւ խորհուրդ մը որ նախատինք զնէ մեր ողորմած Ազատարարին վրայ, որ ոչ միայն դրաւ իւր կեանքը վտանգի մէջ, այլ դրաւ՝ որպէս զի հաշտեցունէ զմեզ Աստուծոյ հետ, և զմեզ կրկին ետ բերէ Դրախտը: «Չէ թէ մեզի, ով Տէր, չէ թէ մեզի, հապա քու անուանդ

փառք տուր»: Սաղ. ճԺԵ. 1: «Աստուծոյ շնորհօքն եմ՝ ինչ որ եմ»: Ա. կոր. ԺԵ. 10: Եւ մինչ կը հաւատամ թէ բարեպաշտութեան մէջ մէն մի զարգացում, իրեն համապատասխանող կէտն ունի փառաց մէջ, կը ձայնակցիմ Սաղմոսերգուին հետ, ըսելով, «Քու արդարութիւնդ՝ միայն քու կ'ինդ պիտի յիշեմ»: Սաղ. ՀԱ. 16:

Անդդիոյ և իւրանտայի Միայեալ Եկեղեցին հետադայն կ'ուսուցանէ իւր ԺԱ. և ԺԲ. յօդուածներով.

«Աստուծոյ առջև արդար կը համարուինք մի միայն Տեսառն մերոյ և Փրկիչին Յիսուսի Քրիստոսի արժանաւորութեամբ՝ հաւատքով և ոչ թէ մեր անձնական գործերով կամ արժանեօք: Ուստի, ըսել թէ մենք կ'արդարանանք հաւատքով միայն, յոյժ ողջամիտ վարդապետութիւն է, և լի մխիթարութեամբ:»

«Գարձեալ թէ բարի գործերը, որ են պտուղք հաւատոյ և կը յաջորդեն արդարացուցման, չեն կարող ջնջել մեր մեղքերը և դիմանալ Աստուծոյ դատաստանին սաստիկութեան, և սակայն հաճոյ են և ընդունելի Աստուծոյ ի ձեռն Քրիստոսի, և անհրաժեշտ կը ծագին ճշմարիտ և կենդանի Հաւատքէ, այնպէս որ անոնց միջոցաւ կենդանի Հաւատքը ակնյայտնի կը ճանչցուի, ինչպէս ծառը կը ճանչցուի իւր պտուղէն:»



2058



2001